

ՀԱՆԳԻՍ Վ. Հ. ՂԵՒՈՆԴ

ԱԼԻՇԱՆ

ԱԹՈՌԱԿԱԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՈՒԽՏԻՄ

1890-1901 ՆՈՅԵՄԲՐԻ 23



Խորտակուած սրտով կը գումենք Միաբանութեանս և Ազ-
գիս պաշտելի Հօր Ալիշան Վարդապետի շանթահար բօթը :
Տարւոյս սկիզբները վտանգաւոր չնչարգելութիւն
ԲՕԹԸ մը կը սպառնար Նահապետին թանկագին կենաց -
սակայն Երկինքը գթաց մեղի՝ մի քիչ կասեցընե-
լով ալէզարդ Ծերունւոյն յաղթական արեւմուտքը : Ապրեցաւ

Ցաւելուած Բազմ. հ. - Դեկտեմբեր 1901.

Նահապետը և տեսաւ իր անզուգական արդեանց և խրայնոց անխոնջ վաստակոց պասակը որ հիւսուած էր իր հոգեշունչ երգերով մնած ու ապրած երախտագէտ ազգայնոց ձեռքով։ Նոյն միսիթարական օրէն վերջը, իր պատկառելի հասակը՝ իրեն երագել կու տար Երկինքը՝ որուն կը տենչար, կ'աճապարէր մի օր առաջ հոն թռչելու, ուր թռաւ թողլով համայն Միսիթարեանքս անմիսիթար սգոյ մէջ։

Ընծայման տօնին [Նոյեմբեր 21 Ն. Տ.] ոչինչ չունէր, և սովորականէն աւելի ընկերութեանս մէջ իր քաղցր ու պատկառելի ընտանութեամբ կը խօսէր ու ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ կը հարցընէր. ի միասին գուարթութեամբ տօնին առթիւ մի փորբիկ հանդէս կատարելէն յետոյ, նա իր սովորականին համեմատ քաշուեցաւ իր սենեակը։ Ամբողջ միաբանութեան համար ննջելու գանգակը հազիւ թէ զարկաւ, վանատան մէջ արտաքոյ կարգի յուզում մը տիրեց, երիտասարդգ. ու հասակաւորք շուարած սրահներու մէջ կը վազվրզեն, անտեղեակներուն հաղորդելով ալէզարդ Նահապետին ծանր վիճակը։ — Գուրգուրալի ծերունին անկողին մոնելուն պէս՝ խղդուելու աստիճան շնչարգելութիւն մը կ'ունենայ. Ուստիս Վեհը և մեծ ու պղտիկ կը խուժենք սենեակը, օրհասական էր իր վիճակը. մինչեւ որ բժիշկը կը հասնի, սովորական գեղերը կը մասուակարարենք. նորա անկաշկանդ լեզուն կաշկանդուած էր, չէր մարած իր յիշողութիւնը, մեր հարցմանց կը պատասխանէր համբուրելի գլխուն շարժումներով։ Հասաւ բժիշկը որոշեց անորոշ վտանգը, ու պատուիրեց հանդերձեալ կենաց ամէն պատրաստութիւնները տեսնել. բժշկի այդ պատուէրը քստմնելի անակնկալ հարուած մ'էր։ Ամբոնած էինք թէ մահուան ոգւոյն գիմաղրել չկայ, անգութձշմարտութիւն մըն էր։

Քիչ ատենէն ամենուս դէմիին վրայ միսիթարութեան նշոյլներ կ'երեւին, Երունին դեղեր առնելէն յետոյ, մի քիչ կը սկսի հանգչիլ, և կէս գիշերին գրեթէ բոլորովին իր սովորական առողջ վիճակը կը ստանայ. մերթ ընդ մերթ հեղձամղձուկ հազ

կունենայ, բայց շուտով կը հանդարտի : Արշալոյսի մօտ՝ ժամը չորսին, իր գրավանի զանգակահար ժամացոյցը ձեռքը առնելով տիսնջին կը գնէ, կը նայի ժամացոյցը . մինչեւ ժամը վեց անկողին կը մնայ, յետոյ իր ձեռքով և ընթերակայ երիտասարդ վարդապետներու օգնութեամբ կապան կը հագուի, անկողնէն վար կիշնէ և աղօթարանին մօտենալով, բազկատարած եռանգագին կը համբուրէ խաչելութիւնը, կը խաչակնքէ և միեւնոյն ատեն վրան սաստիկ գողդողանք մը գալով, բերնէն արիւնախառն հեղուկ մը դուրս տալով, հանդարտութեամբ ու անշուկ կը մնարի իր հանդարտ կենաց բոցավառ հոգին :

Կարեւոր և պատշաճ տեղեր, ազգային և օտարազգի լրաց և բարեկամաց հեռագրով ու մահազդի թղթերով փու-

թացինք գումարել մեր մեծ կո-

ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ րուստի՝ տիսուր լուրը : Հեռաւորք հեռագրաւ և մերձաւորք ներկայութեամբ՝ մասնակցեցան մեր սուգին : Տեղական ամէն լրագիրները յուզեալ բառերով տարածեցին մեծ բանաստեղծին բօթը . մահուան երկրորդ օրը [25|11 Ն. Տ.] կէսօրին ժամը երեքին իբրեւ յուղարկաւորք ներկայ էին քաղքիս ազգային ընտանիք, Ռաֆայէլեան վարժարանի ամբողջ աշակերտները, Փատուայէն ուսանողներ, օտար ազգի բարեկամներէն Հայագէտ Գէզա, Վենետիկոյ գիտութեան կաճապին բարձրապատիւ Քարտուղար Պէրշէ, քաղաքական հիւանդանոցի բժշկապետներէն մեր վանատան ծերունի բժիշկն Տորտոր Տա Վենեցիա [որ տասնիակ տարի առաջ իր վերին աստիճանի խնամքով մահուրնէ ազատեց մեր հանգուցեալ լուսահոգի Ծերունին] վանատանս փաստարան Ճիուզէփիէ Զէրութթի, քաղքիս Բենեդիկտեան վանապետը, երկրագործութեան վարժարանի աշակերտները, օտար ազգի յօդուածագիրներ, իր բազմաթիւ գրաշարները, և այլն : Դագաղը զարդարուած էր ոսկեհիւս շուրջառով, վրան գրուած էին տէրութիւններէ և կաճառներէ ընդունած պատուանշանները ամենէն յարգի սաղաւարտ մը, վարդապետական գաւազան մը, Սկիչ մը, վանատան աշակերտաց ձեռքով կազմուած երկու

գեղեցիկ իրական ծաղիկներով պսակներ և Ռափայէլեան վարժարանի արուեստական պսակ մը՝ հետեւեալ ձօնով « Սիրեցեալ Նահապետին Ազգիս Հայոց Հայ մանկտին Մուրատ-Ռափայէլեան վարժարանի » : Յուղարկաւորութեան եկեղեցական արարողութիւնը սովորական պարզութենէ դուրս՝ պատշաճութեան համեմատ վսեմ էր . ողբական ու լալիկան կոչնակը կը հնչէր , և կը հնչէր մեր յիշողութեան մէջ հանգուցելոյն տիրունի երկու տողերն .

Հընկեաց զանգակ քո , հուսկ զանգակ գիշերի ,
ի յարիտեանս անցեր եւ դու յերերի . . .

Ողբերգու մեղեդիներով Նահապետին դագաղը կ'անցնի վանքին սրահներէն . ու կը մտնէ տաճարը : Կը շարունակուին երգեր ու սաղմոններ : Հուսկ ուրեմն , Հայագէտն Դէզա , իր համառօտ դամբանականով շիջեալ Հանճարին յաղթական բամբն որոտալով , կը յիշեցնէ նորա անցեալին անմահութիւնը . կը միսիթարուինք կը քաջալերուինք :

Կը հնչէր Նահապետին անարշալոյս գիշերուան սգաւոր պղինձը . պաշտելի մարմինը տաճարէն գերեզման կը համնի . հոն , Ընծայման տօնին յիշատակաւ Երկինքին ընծայ կընէ Միաբանութիւնս անզուգական Ծերունին . . .

Մենասէր հոգին մենաւոր մնաց , յուղարկաւորները գացին հեռացան . տխուր էր օզր տխուր և օրը . վերահաս գիշեր՝ հասաւ ցուրտ ու մոնչող հողմով . յիշեց լուս-

ԳԵՐԵԶՄԱՆԸ նակը Նահապետին այն պատուէրը զոր տուած էր իրեն՝ Հայոց գերեզմաններէն : Պատուեց ամպերը , վանեց խաւարը , բայց քամին սեւ ամպերը կը մղէր , կու գային անոնք զինքը թաղելու . որոտաց ձայն մը մեր գերեզմանէն . Կաց , մէկ վայրկեան մ'ալ կաց իմ լուսնակ , հոսքար մը կայ ծանօթ Նահապետիս , եկուր հոս կաթէ լոյսիդ արտասուք , Նահապետինն է այս Գերեզման :

ԲԱԶՄ .